



ԳՐՊԾ. ՍՐԱՊԻՈՆ ԱՐՔԳՍԿ. ՈՒՂՈՒՀՈՃԵԱՆ

1890-1965



1657-71

ԺՊԻՏԸ ՈՐ ՉԻ ՄԵՌՆԻՐ

Մարդիկ կան, որոնք երբ տասն անգամ մեռնին, հազար անգամ յարու-
րին կ'առնեն հոգիով եւ յիշատակով աւելի գեղեցկացած: Բնական ոչ մէկ
հրաշալիք այդ անմահութիւնն ունի: Ո՞վ կը յիշէ երէկուան, կամ անցեալ
օրուան ոսկեղէն վերջալոյսը. ո՞վ կը յիշէ անցնող զարման բուրաւէտ գեղեց-
կութիւնը: Բայց ազնիւ մարդերու բողոք յիշատակներն ուրիշ բան են, վեր-
ջալոյս չունին, գունաքափ զարուն չունին: Կ'ապրին սրտերուն եւ աչքերուն
մէջ, ինչպէս անմահութիւնը շնորհքի գրկին մէջ:

Անուն մը կայ, որ բանի մ'ամիս առաջ հողին յանձնուեցաւ, ողբով
ու շարականով տարին, զանգակներու սրտում ղողանջներու վրայ դրին, հը-
րեշտակներ կանչեցին երգերով երկինք ընկերելու: Սակայն ան միշտ կը շրջի
Ս. Ղազարի սրահներուն մէջ, կը խօսի եւ կը ժպտի. ժպիտ մը որ չի մեռնիր
եւ հոտանոյշի պէս հանդիպողին իր բարի ներկայութիւնը կը զգացնէ:

Տակաւին բազմաթիւ նամակներ կը հասնին. *Արքեպիսկոպոս Սրապիոն
Ուրուհոճեան, Ընդհ. Արքահայր Մխրթարեան Մխարանութեան*. Եւ ինքը կար-
ծես նստած ոսկերագուկ արողին վրայ, մարգարիտ գիրերով ժպիտ ու սէր
կը դրկէ ծովերէն, լեռներէն անդին:

Ո՛չ, արդարները չեն մեռնիր. այս է բարիներուն հաւատքը եւ բնու-
թեան պարգեւը: Բարին գեղեցիկ է, Հովերոս է, Վիրգիլիոս է, Նարեկացի
է, Տանդէ է եւ յախտեմական բանաստեղծութիւն է. հաղորդութիւն է երկին-
քէ երկիր գոր հողը չի կրնար ծածկել:

Երեսուն տարի ան քաղց արբայութեան ծանր խաչը ուսն առած, քաղց
փշոտ նամբաներէ. անցաւ Գողգոթայէ Գողգոթա. ալեկոծ փոքորիկներու
մէջ, բայց բարի ժպիտն իր դէմքին միշտ ոսկեղէն ֆօղ, սիրոյ կենդանի հը-
րաշքն եղաւ, վանական եւ ազգային կեանքին քաղցրութիւն եւ աշխատանքի
եռանդ տալու համար:

Ապրիլը բնութեան պարգեւ է, բայց ապրիլ ուրիշին համար երկնային
պարգեւ է. եւ Սրապիոն արքեպիսկոպոս եղած էր ամէնուն համար. առնող
ձեռքը չէր հասներ տուող ձեռքին. ան աղբափն համար էր, ուսանողին հա-

մար էր, որքին համար էր : Իր բարի հոգին , միշտ ժպիտով օծուն , աշտանակի վրայ դրուած նրագ էր . որքան լոյս կու տար իր շուրջն՝ այնքան կ'արծարծէր , Լուսաւորչի կանքեղին պէս : Իր յորդորներն երկու նամբայ ունէին . հայրե-
նիքի եւ կրօնի ուղին : Աւա՛ղ , ինչո՞ւ բախտ չունեցաւ երթալու եւ վերածնող
հայրենիքը տեսնելու , համբուրելու հնաբոյր սուրբ եկեղեցիները եւ քայլ առ
քայլ հետեւելու այն սրբադրոշմ՝ հետեւերուն , որ Մ'իսիբար քողուց էջմիածի-
նէն Սեւան , Սեւանէն Ս . Նշան :

Բայց Ս . Ղազարն եղած է միշտ մանրանկար Հայաստան մը . պատմա-
կան հրաշք մը , որ դարերով հայրենի շունչ ու կեանք տուած է պանդուխտ
վանականներուն : Այդ ակուքին շուրջ , որուն Մ'իսիբարն է դարերով կրակը ,
Ս . Ղազարի Հայրերը բոլոր լացեր եւ երագեր են հայրենիքը :

Ուրիշ ի՞նչ նամբայ բռնէր Արք . Աբբահայրը . այդ էր մեծ Հիմնադրին
բացած ուղին . գոհուիլ կրօնի եւ հայրենիքի համար գիտութեան յարոյկին
վրայ , առաջնորդել Միաբանութիւնը պատերազմներու փոքորիկներու մէջէն .
ցոյց տալ երկինքի մէջ Սեւանի միշտ լուսաւոր ԵՂԻՑԻՆ :

Ո՛չ շրթներուն վրայ որոտընդոստ քառեր կային , ոչ ալ աչքերուն մէջ
հպարտ նայուածք : Յատկութիւն մ'ունէր որ իրեն սեփական էր . կարծես քէ
իր վրայ ձեռուած ու կարուած ըլլար Աստուծոյ մատներով բարութեան շը-
նորհքը , որ անսպառ ու լիաբուն կը պիտէր ամէն քայլափոխին եւ երբեք
չէր ալեկոծուեր ցուրտ քամիներէ :

Մարդ էր ամէնուն նման , կը նանչնար մարդկային տկարութիւնները
եւ գիտէր զանոնք փոխադրել աստուածային նամբաներուն վրայ , բարի Սա-
մարացիին նման վերքեր պատել ժպիտի սպիտակ պաստառով՝ բուժելու հա-
մար :

Ո՞վ իր բովէն բաժնուեցաւ , առանց բուրումնաւէտ յիշատակ մը տա-
նելու , մանաւանդ բարի ժպիտը , որ լոյսի պէս կը մնար հանդիպողին աչքե-
րուն մէջ :

Մարդիկ կան , որոնք եքէ տասն անգամ մեռնին , հազար անգամ յա-
րութիւն կ'առնեն բարի յիշատակի քեւերով : Իր սիրելիներուն հետ կարծես
կը քալէ , կը խօսի , կը ժպտի մանուկի պէս այն եզակի ժպիտով , որ երբեք
չի մեռնիր :

Հ . Վ . Յ .

ԶԱՅՆ ԵՐԿՆՑԵՆ

ԳՐՊԾ . ՍՐԱՊԵՌՆ ԱՐՔ . ՈՒՂՈՒՀՈՃԵԱՆԵ

Եզրը նամբուն սաղարթայտ իմ գիւղիս ,
Մատուռ մը կար՝ ուր ըսին քէ օր մը գիս ,
Մկրտած են հայոց ծէսով փառաւոր ,
Որ ապրիմ ես խաչը կուրծքիս միշտ հըզօր
Ու բարութեամբ քալեմ նամբաս սահմանուած ,
Մինչեւ հասնիմ հոգիս տալու առ Աստուած :

Ու կը յիշեմ՝ երբ դեռ հագիւ պատանի ,
Իմ հայկական արիւնիս մէջ ըզգացի ,
Լոյսը փրկիչ՝ գոր հաւատքի խորանէն
Հաղորդեց ինձ քահանայ մը խաչագէն .
Ես այդ պահուն ճայնը խղիս լըսեցի . . .
Սիրտըս նըւէր քող ըլլայ քեզ՝ Տէ՛ր՝ ըսի :

Խօսքը խղիս խանդավառեց իմ հոգիս ,
Եւ վարգեցի դէպի հոն ուր տարաւ գիս
Կամքը անյաղք երկնահանոյ կոչումիս .
Ու ալ ընդմիշտ Մ'իսիբարայ յարկին տակ ,
Եկեղեցոյս ու ազգիս յոյժ հըպատակ
Աղօթեցի՝ աշխատեցա՛յ՝ անսայթափ :

Օր մը գարնան՝ մեծ եղեռնի սուգ տարւոյն ,
Արժանացայ ձեռնադրուիլ քահանայ ,
Գիւղըս Դատեմ՝ երկիզուած էր այդ պահուն ,
Ազգըս ամբողջ երբ հասած էր Գողգոթա
Ես մատուցի պատարագն իմ առաջին ,
Լո՛յս ժտելով եւ փրկութիւնն իմ ցեղին :

Կէս դար յետոյ՝ ես վարդապետ պարտասուն ,
Ըզգացի որ ժամն է հասած մեկնումի . . .
Վերջին անգամ՝ Զատիկը սուրբ տօնեցի ,
Ու երկիւղած աղերսեցի օրհնութիւն ,
Տէ՛ր իմ , ըսի , տարեդարձին իմ օծման՝
Տո՛ւր իմ հոգւոյս երկնքի մէջ ապաստան . . . :

Լոս Անճելլոս , Մայիս 1965

Մ . ՄԵՍՏԵԼԻ